

ԿՐԹՆԱ-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՔ ԱՌԱԲԵԼՈՑԸ

1. Եերածութիւն . — Նոր կտակարանի համարաբառ Աւետարաններէն և Յովհաննա Աւետարանէն վերջ, անտարակոյս ամենէն կարեւոր և հետաքրքրական զիրքը կը ներկայանայ Փորձք Առաքելոցը: Դուկասու Աւետարանը և Փորձք Առաքելոցը նոյն հեղինակը ունին, ինչպէս որ այս իրողութիւնը որոշապէս կը ներկայացնէ և կը յայտարարէ Փորձք Առաքելոց խմբագրովը, անոր յառաջարանին մէջ. «Ձքանն առաջին զոր արարի վասն ամենայնի, ո՞ թէ օփիլէ, զոր սկսաւ Յիսուս առնել և ուսուցանելո» (Ա. 1): Այս տողերը որոշապէս ցոյց կուտան ակնարկութիւնն մը Դուկասու Աւետարանին նկատմամբ: Բաց աստի, Դուկասու Աւետարանին յառաջարանին մէջ, նոյն հեղինակը կը յայտնէ թէ արդէն բազմաթիւ Աւետարաններ գոյութիւն ունին: Աւստի Դուկաս իր Աւետարանը կը զրէ «Թանգի բազումք յօժարեցին վերստին կարգել զպատմութիւն վասն իրացն հաստատելոց ի մեզ, որպէս աւանդեցին մեզ որ ի սկզբանէ ականատեսք և սպասուարք եղն բանին, կամ եղեւ և ինձ, որք ի սկզբանէ զհտ երթեալ էի ամենայնի ճշշմարտութեամբ, կարգաւ զրել քեզ, քաջդթէնիէ, զի ծանիցես զբանիցն որոց աշկերտեցար՝ զնշմարտութիւնն» (Ա. 1-4):

Դուկասու Աւետարանին նախընծայ սոյն յայտարարութիւնները թէօփիլոս անսուամբ անձիք մը ուղղուած են, որու մասին ճշգրիտ ոչ մէկ բան զիտենք: Արդարն շատ զարմանալի է որ, թէօփիլոս՝ երկից լիշտակուած Դուկասի կողմէն, մեզի բուրովին անծանօթ մէկն է: Դուկասու Աւետարանը և Փորձք Առաքելոցը, երկու կարեսոր զիրքերն ալ նոյնանուն հեղինակի մը զարձերը նկատուած են: Ճշմարիտ է որ, աւանդութիւնը թէ մին և թէ միւսը արուեստով բժիշկ Դուկասի կը վերագրեն, որ Ա. Պօղոս Առաքեալին գործակիցը և ուղեկիցը եղած էր:

2. Հեղինակը . — Բ. դարու աւանդութեան համաձայն, Դուկասու Աւետարանը և Փորձք Առաքելոցը, Կողոսուացուց վերջին դմուն մէջ յիշատակուած Դուկաս բժիշկի մը կը վերագրուի «Աղջոյն տայ ձեզ Դուկաս բժիշկ և սիրելի» (Կող. Դ. 14): Ա. Գրական քննադատութիւնը ընդունած է սոյն վերագրումը հետևեալ պատճառներով:

1. — Թէ՛ Դուկասու Աւետարանը և թէ՛ Փորձք Առաքելոցը նոյն ոճը, նոյն ոգին և նոյն բառամբերքը ունին:

2. — Թէ՛ Փորձք Առաքելոցին մէջ ամերք Հատուած քօին հեղինակը, ուր՝ ան Պօղոս Առաքեալին ընկերացած էր (Փորձք Ժ. 10-17, հ. 5-իլ. 18 և իլ. 1-իլ. 16) Փորձք Առաքելոցին և Դուկասու Աւետարանին ալ հեղինակը կը ներկայանայ:

3. — Ա. Պօղոս Առաքեալին ճամբորդութեան ընկերակիցներէն ոչ ոք կրնայ հեղինակը ըլլալ եթէ ոչ միայն Դուկաս բժիշկը որ կը յիշատակուի հան:

Ինչ որ աւելի ուշագրաւ պարագայ մը կը ներկայանայ, հեղինակը զարգացած և հմուտ անձ մըն է և գրական չնորհք մը ցոյց կուտայ և իր երկու զիրքերն ալ երկու որոշ և մեկին ազդեցութիւններ ցոյց կուտան հեղինակի մասին:

Առաջին, իր ժամանակուան հելլենական ոճին ազգեցութիւնը և կնիքը և երկրորդ՝ Յունարէն Աստուածաշունչին ազգեցութիւնը: Դուկաս ծագումով հեթանոս էր, որ հետագային քրիստոնեայ եղաւ, հաւանաբար Ա. Պօղոսի ճամբորդութենէն առաջ:

Դուկասի մասին քիչ բան զիտենք: Իր անունը նոր կտակարանին մէջ երեք անգամ միայն յիշուած է, Մարկոս Աւետարանչին հետ (Կող. Դ. 10, 14, Փիլմ. 24 և Բ. Տիմ. Դ. 11): Աւանդութեան համաձայն Դուկաս Անտիքացի էր, ոչ եօթանասուն աշակերտներէն մէկը և ոչ ալ կղէօվպասին անանուն ընկերը Եմմատուսի ճամբուն վրայ, այժմ Ա. Պօղոսի նման ետքը գարձի եկած էր:

Հեղինակը աւելի ճշգելու համար անհրաժեշտ է նկատողութեան առնել Փորձք Առաքելոցին մէջ յիշատակուած ամերք հատուածքները: Ասոնց մեծ մասը յոդնակի ուածակին անձով զրուած են: Ամերք հատուածքները մեծ մասամբ ճամբորդական

ժամանակագրութիւններ են և անոնց ժաման
դրուած քննադատական ուսումնասիրու-
թիւնները համաձայն ին թէ այդ հատուած-
ները իրենց աշխատութեամբ և նզգառու-
թեամբ ականատեսի մը կողմէն զրի առնը-
ւած են: Անդիր է գիտնալ թէ ճամբորդա-
կան ժամանակագրութիւններ զրոյ հեղին-
ակը արդեօք Դործ Առաքելոցին և Ղու-
կասու Աւետարանին ալ հեղինակն է: Այսի-
քննադատական հարցումը ինքնին զրտկան
պատասխան մը կը ստանայ, վասնզի՝ ու-
շաղիր քննութիւն մը լիզուի մասին ցոյց
կուտայ թէ՝ ճամբորդական ժամանակա-
գրութիւնները և Դործ Առաքելոցին մնաց-
եալ մասը նոյն գրիչէն եւած են կամ աւելի
շխտակ բացատրութեամբ, հեղինակը մինչև
իր գերջին յարդարած գործին մէջ, իր
կողմէն պատրաստուած ժամանակագրու-
թեան ներմուծումին՝ այնպէս եղած է որ,
երկուքը ի մի ձուլուած են և չատ զժուար
է, թէ բուն զիրքը և թէ անոր մէջ կցուած
ժամանակագրութիւնները՝ իրարմէ անջա-
տել, այնպէս որ, ո՞չ մէկ հեղինակ պիտի
կրնար այնքան ճարտարութեամբ, գրտկան
չնորհքով և ստեղծագործութեամբ Դործ Ք
Առաքելոցը և ժամանակագրութիւնները
իրարմէ բաժնել. մին միւսին լրումը ե-
ղած է:

Ղուկաս Աւետարանիչ Թէսփիլոսին
սպատուական» տիտղոսը կուտայ: Այսանք
կը կարծեն թէ Թէսփիլոս իտալացի էր,
թերեւ Հոռովդ քաղաքէն, ուր հաւանարար
Ղուկաս Աւետարանիչը զինք ճանչցած էր:
Սակայն և այնպէս, այս ժաման որոշ և
դրտկան փաստեր կը պակսին:

3. Փուլդին բովանդակուրիւնը. — Դործ Ք
Առաքելոցը իր բովանդակութեամբը չատ
յատակ յատակագիծ մը կը ներկայացնէ և
երեք զլխաւոր մասերու կը բաժնուի:

Ա. — Կարճ նախարան մը (Ա. 1-2):

Բ. — Ա. 3-ԺԲ. Դլուխ. — Գրքին այս
մասը կարելի է նկատել Քրիստոնէական
Եկեղեցւոյ հիմնադրութեան պատմութիւնը
(Ա.Գ. 12-25): Ա. Քրական քննադատներէն
ոմանք, այս ժաման նոյնիսկ Դործ Ք Ղետրոս
Առաքեալի յորջոջումը տուած են, նկա-
տելով որ հոն բուն գործող անձն է Ղետրոս
Առաքեալը:

Գ. — ԺԴ. — ԻԲ. Դլուխ:

Դործ Ք Առաքելոցին երկրորդ մասը
երկու զլխաւոր բաժանութեան ունի: Առա-
ջին ժաման մէջ (Դ-Բ. 3) հեղինակը կը զրէ
Քրիստոնէութեան սկիզբի պատմութիւնը,
որ է Առաքելոց աշխատութեանց և զոր-
ծունէութեանց պատմութիւնը Երուսաղէմի
և անոր մերձակայ Վայրիկուն մէջ: Երկրորդ
ժաման մէջ (Բ. 4-ԺԲ. 25), Քրիստոնէու-
թեան ծագումն ու տարածումը Ասմարիոյ
և հեթանոս աշխարհներու մէջ: Դործ Ք Ա-
ռաքելոցին հեղինակը Նախապէս կը նկա-
րագրէ և ցոյց կուտայ Քրիստոնէական կրօն-
քին սկզբնական պատմութիւնը Յուղայան-
տանի այլակրօն Ասմարացիներուն և հուկ-
ուրեմն հեթանոս աշխարհն մէջ: Շատ զար-
մանալի է արդարեւ որ առաջին ժաման մէջ
տէր ու տիրական գործողն է Ղետրոս Ա-
ռաքեալը, իսկ երկրորդին մէջ՝ Պօղոս Ա-
ռաքեալը:

Երրորդ ժաման մէջ (ԺԴ-ԻԲ) պատմու-
թեան զլխաւոր նիւթին է Պօղոս Առաքեալին
գործունէութիւնը: Այս ժաման մէջ կան
կարեւոր գէպքեր որ պատահեցան Անտիոքի,
Փոքր Ասիտ, Մակեդոնիա և Յունաստան:
Դործ Ք Առաքելոցը կը յիշատակէ նաև Ա-
ռաքելոց և առաջին Քրիստոնէայ հաւա-
տացեալներու ունիցած սէրը, եռանդը,
համարձակութիւնը և փութաջնութիւնը:
Հակառակ բուն հաւած անքներու, առաջին
Քրիստոնէաները ամէն տեղ յաջողութիւն
զտան և եւ բանն Աստուծոյ ամէր և բազ-
մանյար» (ԺԲ. 24):

Դործ Ք Առաքելոցը կը պատմէ թէ
ի՞նչպէս Պեհնտեկոստէին օրը, Հոգւոյն Արրոյ
գալստեամբը և զօրութեամբը Քրիստոնէա-
կան Եկեղեցի մը կազմուեցաւ (Գլ. Բ.) և
նորակազմ Քրիստոնէութիւնը տակաւ առ-
տակաւ բազմանալով Սարկաւագներ ձեռ-
նազրուեցան և կարգուեցան: Այս սարկա-
ւագներուն մէջ սքանչէլի և հոյակապ դէմք
մը կը ներկայանայ Ա. Մտեփանոս, որ Հա-
յուսապէտագոյ, «նախավկայ», «առաքեալ»
և «առաջին մարտիրոս» անուններով յոր-
ջորջուած է, և նախնի Քրիստոնէական Ե-
կեղեցւոյ մեծ ազոյն և փառապանձ անձեռ-
քէն մին էր, նորահաստատ Եկեղեցւոյ ծա-
ռայութեան նուիրուած և օթանց խումբին
առաջինը, որոնք ապա Սարկաւագ (Տիա-

քոնս) անունը առին, «Ո եկեղեցւոյ մէջ ծառայող կամ սպասաւորող կը նշանակէ:

անօթանց խումբին ընտրութեան բուն պատճառն էր երուսաղէմի ամենօրեայ ուղարման բաշխումին մէջ, ըլլայ գրամ կամ հաց, հելլենախօս հրեաներոյ այրիներուն և որբերուն անտեսութիւն, ինչպէս կը կարգանք Գործք Առաքելոցին մէջ սպի արհմարհներու լինէին ի պաշտամանն հանապազորդի այրիք նոցառ (Զ. 1 և չար.): թէ ինչո՞ւ համար 7 անձեր ընտրուեցան առաքեալներու կողմէն որոշ չենք զիտեր, սակայն շատ հաւանական է որ 7 ճնշելերու քամուուած ըլլար այդ գործին մատակարարութիւնը: և նօթանց այս խումբը առաքեաներէն ձեռնազրութիւն ալ ընդունեցին և զիրայ նոցա զձեռուս: Ս. Ստեփանսի վեց ընկերներն էին Փիլիպպոս, Պրոքոսն, Նիկանովը, Տիմոֆեա, Պարմենա և Նիկողայոս (Անտիոքացին): Աւանդութեան մը համաձայն, Ստեփանոսնեանք, Ալոնի վերինատան եկեղեցին մէջ, ուր Ս. Հոգին առաքելոց վրայ իշաւ Պենտէկոստէին, առաքեալներէն սարկաւագ ձեռնազրուեցան:

Պաղեստին Ա. Դարուն Հոռովմէական տիրապետութեան ներքեւ գտնուելով հանգերէ, հրեաները հոն կարգ մը առանձնաշնորհումներ կը վայելէին: Անոնք երուսաղմէի և չըջակայից մէջ երկու զլխաւոր խումբերու կը բաժնուէին: 1. Պաղեստինցի Արամերէն խօսող հրեաներ և 2. Արտաքոյ Պաղեստինի՝ հեթանոսութենէ զարծոլ յունախօս հրեաներ: Երուսաղէմի մէջ, ուր այդ ժամանակ հրեաները միծամասնութիւն կը կազմէին, հրեայ բազմաթիւ ժողովարաններ (Ալինակոկ) կային, ուր Ս. Գիրքը յունարէն կը կարգացուէր. այս պատճառաւ յօւնարէնը եթէ ոչ տիրապետող գոնէ մըրցող լեզու մը կը ներկայանար արամերէնին հանգէտ:

Երուսաղէմի նորահաստատ Եկեղեցին իր ներքին վարչածեռով ու քարոզչութեամբ տակաւ առ տակաւ զօրանալով, Եկեղեցւոյ անդամոց թիւը օր քան զօր կ'աճէր և կը բազմանար: Աչ միայն աամիկ և հասարակ ժողովուրդը Եկեղեցւոյ կ'անդամակցէր, ոյն բազմաթիւ քահանաներ ալ կուգային կը միանային ինչպէս կը կարգանք «Բա-

զում ժողովք քահանայիցն անսային հաւատացնեա (Զ. 7):

Ս. Ստեփանոսի նկարագիրը վճիռ կերպով կ'արտացոլայ Գործք Առաքելոցի մէջ: Այի Հոգւով Սրբով և զօրութեամբ (Զ. 3), և Այլ մի հաւատաց և Հոգւով Սրբով (Զ. 5), և Այլ մի չնորհօք և զօրութեամբ (Զ. 8):

Չենք զիտեր թէ Ս. Ստեփանոս երբ քրիստոնեայ եղաւ, միայն զիտենք թէ հելլենախօս հրեայ մըն է, ինչպէս իր անունէն ալ կը հասկցուի: Ս. Ստեփան կ'ըսէ թէ Ս. Ստեփանոս Քրիստոսի ընտրած 72 աշակերտաներէն մին էր, սակայն որոշ բան մը չենք զիտեր այդ վկայութեան ձզութեան մասին: Ան ծագմամբ հրեայ, սակայն հելլենական ուսում և կրթութիւն ստացած էր, որ իր ժամանակին ամենէն բարձր, զարգացած ու մատարական դասակարգին կրթութիւնն էր: Հելլեն բարձրաբնուիլ միտքը և հրեական կրօնազգած հոգին կերտեցին Ս. Ստեփանոսի անձը բազմազան շնորհներով և իմաստութեամբ:

Կարգ մը նախանձուաներ որոնք գլխէացւոց, և կիւրենացւոց և ուղղքսանդրացւոց ժողովարաններէն էին, Ս. Ստեփանոսը չէին սիրեր, կը նախանձէին և կը վիճէին, և սակայն չէին կրնար անոր զէմ խօսիլ. ըստ Գործք Առաքելոցին ո՛չ կարէին զգէմ ունել զիմաստութեանն և զհոգւայն որով խօսէր (Զ. 10-11): Մոլեանդ, նախանձու և վրէժինդիր այս անձերը, որոնց անունները չունինք, որոնց մէջ կը գտնուէր նաև Սողոոր (ապա՝ հեթանոսաց մեծ առաքեալը Ս. Պօղոս) սկսան մոլար և անօրէն միջոցներով հետազնդել և նեղել զինքը և կարգ մը սինլքոր, ժանտ մարզիկ զրգելով անոնց ըսել տուին թէ մինք իրմէն հայոնյան քններ լսեցինք Մովսէսի և Աստուծոյ զէմ: Անուժանը գրգռուելով Ստեփանոսը բանեց և Անհեղբուն (Նրէից Գերագոյն Ժողով) բերաւ զատելու և զատապարտելու համար: Աններին միայն իրաւասութիւն ունէր կրօնական խնդիրներ քննել, օրէնքի սահմանին մէջ զատել ու դատապարտել: Հան Ստեփանոսի հակառակորդները սուտ և վարձկան վկաներով ամբաստաննեցին զայն իրբեւ հայոցիչ Տաճարին և Օրէնքներուն. Ակըս այս ոչ զարգարէ խօսել բանս հայոցութեան զտեղւոյն սրբոյ և զօրինացն (Զ. 13): Ի պատասխան քահանայապետին, Ս.

Ստեփանոս իր պաշտպանողական ճառը կը խօսի, կենդանի, պատկերաւոր և հոյակապ ոճով, ուր հետահալ կէտերը ուշազբութեան արժանի են. —

1. — Աստուծոյ յարաբերութիւնը իր ընտրեալ ժողովուրդին հետ:

2. — Ա. Դիրքը զիմա կերպով ցոյց կուտայ թէ Խորայէլի ժողովուրդը, իրք ընտրեալ ժողովուրդ, միշտ զէմ կեցած է Աստուծոյ և Անոր պաշտօնէից:

3. — Աստուծոյ ուխտը կանխագոյն և անկախ եղած է Օրէնքի հաստատումէն:

4. — Աստուծոյ կողմէն զրկուած մարդարէները հրեայ ժողովուրդէն միշտ հալածանքի ենթարկուած և մահուան պատիժ կրած են:

Ա. Ստեփանոս իր ճառին մէջ կը հերք թէ ինքը Մովսէսի զէմ խօսով է, այլ ընդհակառակը անոնց կ'ըսէ. «Այս Մովսէսն է որ ըստ Խորայէլի որդիներուն, ձեր Տէր Աստուծը ձեր եղբայրներէն ինձի պէս մարդարէ մը պիտի հանէ ձեզի, անոր մտիկ ըրէք» (Է. 39):

Ան իր ճառին վերջաւորութեան բուռն և խիստ բառերով կը յանդիմանէ Ասեանին մէջի անգամները, ըսկեզով անոնց սլիք խըստապահացներ ու սրտով և ականջով անթիւածներ, որ ամէն ատեն Ա. Հոգւոյն հակոռակ կը կենաք, ինչպէս ձեր հայրերը, այնպէս ալ զուքք (Է. 51-2). Այս խօսքերուն վրայ, քահանայապետը և Անեներինի անդամները սկսան կատդիլ և զայրանալ, բարկութենէն իրենց ականները կը կրճէին «կրճէին զատամուն» ի գերայնորան (Է. 55):

Ա. Ստեփանոս հոգիացած և վերցած կը դոչէ ատեանին մէջ և Ահա տեսանեմ զերկինս բացիալ և զորդի մարդոյ զի կայ ընդաշմէ Աստուծոյ» (Է. 55 և շ.):

Ա. Համբերութեան բաժանած էր հրեաները չկրցան այլես իրենց զայրութը սանձել, ականջնին զոցեցին և անոր վրայ յարձակելով քաղաքէն դուրս հանցին և սկսան քարկոծել: Սողոսն ալ քարկոծման մասնակցողներէն մին էր. «Եր կամակից սպանան նորաս: Ըստ օրինաց, քարկոծումը երկու կամ երեք և աւելի զկաներով պէտք էր գործադրուեր և երկուք և երիւք վկայիւք մեռցի որ մեռանիցին և մի մեռցի

միով վկայիւք: Ա. Ստեփանոսի վերջին խօսքերը կ'ըւլան Տէր Եթուուս, ընկալ զոզի իմշ և ծունկի զալով կ'ըսէ Տէր, մի համարիր զոցա զայս մեղոս ու կ'աւանդէ իր հոգին: Իր վերջին խօսքերը շատ մեծ նմանութիւն ունին Տիրոջ վերջին խօսքերուն (Տէ՛ս Ղուկ. Իդ. 34, 46):

Ա. Ստեփանոս իր սուրբ արիւնովը կը մկրտուի և իր անունին նման կ'արժանանայ յաւիտենական անթառամ պատկին:

Իրեւ համառօտ պատկեր Գործք Առաքելոցի բովանդակութեան հետեւեալ բաժանումը կրնանք տալ:

Ա. — Երուսաղէմի նորահաստատ նախին Քրիստոնէական Եկեղեցին և Պետրոս Առաքեալին քարոզութիւնները (Ա. 3-Զ. 7):

Բ. — Եկեղեցւոյ տարածումը Պաղեստինի մէջ, Ա. Ստեփանոսի քարոզութիւնը և Երայեցւոց հալածանքը ընդդէմ Ստեփանոսի (Զ. 8-Թ. 31):

Գ. — Նախինի Քրիստոնէական Եկեղեցւոյ տարածումը գէպի Անտիոք, Ա. Պողոս Առաքեալի առաջին ճամբարդութիւնը և Երուսաղէմի Առաքելական ժողովին զումարումն ու կանոնները (Թ. 32-Ժ. 24):

Դ. — Եկեղեցւոյ տարածումը գէպի Պաղատիա, Ա. Պողոս Առաքեալի առաջին ճամբարդութիւնը և Երուսաղէմի Առաքելական ժողովին զումարումն ու կանոնները (Ժ. 25-Ժ. 5):

Ե. — Եկեղեցւոյ տարածումը գէպի Մակեդոնիա, Յունաստան և Փոքր Ասիա Մակեդոնիայի կամանակարգութիւնը (Ժ. 6-Ժ. 20):

Զ. — Եկեղեցւոյ տարածումը գէպի Հառուսական և Ա. Պողոսի ճամբարդութիւնը իրեւ կալանաւոր (Ժ. 20-Ի. 1):

ՊԱՐՈՒԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿԱՍԵԱՆՆ

(ՄԱՐԴԵԱՆ Հ-Վ-Ր-Ր Ռ-Ե-Ա-Ն)

